


ընչեցին . թէ՛ ինչո՞ւ համար մեր ազգին մէջ շատ կենսական խնդիրներ կը յուզուին , բայց միշտ կիսակատար կը մնան . ինչո՞ւ համար մասնաւոր շահագէտ անձինք շատ անգամ կը յաջողին Ազգին մէջ խռովութեան որսմներ ցանել և մեծամեծ խոչընդոտներ յարուցանել . մէկ խօսքով հետադրուել թէ ինչ է Հայ — Օրագրութեան անկերպարան վիճակին պատճառը , այս ամենուն նուրբ հետադրութիւնը ամեն Հայու պարտաւորութիւն է : Մէք ինչպէս ուրիշ առթիւ ասած եմք , դարձեալ կ'ասեմք , թէ տգիտութիւնն է միակ պատճառ . զի « Ամենայն չարիք յանուսու մնութեան է են » : Ի վաղուց անտի տգիտութիւնն եղած է մեր ամենամեծ թշնամին . վասն զի նովաւ մեր նախկին փառքն ու մեծութիւնը կորսնցուցինք . եւ պիտի կորսնցնեմք նոյն իսկ ազգութիւնն իս եթէ չը ջանամք նորա դէմ պատերազմող լուսոյ եւ յառաջագիտութեան զինուորներ հասցնել : Բազմադարեան փորձերն կըստուգեն , որ ազգ մը հրով , հալածանք չը կործանիր , եւ չը ջնջուիր . սակայն տգիտութեամբ շատ ազգեր անցելոյն փոշիներուն տակ անյայտած են :

Ուրեմն պէտք է քաջութեամբ պատերազմող տգիտութեան դէմ ներկայ մատաղ սերունդը զստտարակելով , որոյ համար հարկաւոր է կամք և ջանք . ուստի Մի՞ն պարտք կըզգայ տարեմուտին առթիւ մաղթել բնութեան Արարչէն ամեն Հայ — անհատի կամք և ջանք ՚ի շինութիւն և ՚ի վերակենդանութիւն Հայ — ազգութեան :



Ս. ԱՅՈՒՌՈՅՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՊՂՈՎՈՅ 1874Ի ԱՌԱՋԻՆ ԲԱՅՈՒՄՆ

Ս. Աթոռոյս ընդհանուր ժողովոյ 1874 ի նիստերուն առաջին բացման առթիւ , որ ամսոյս 10 դ օրն եղաւ , Ամե . Ս . Պատրիարքն հետեւեալ ատենաբանութիւնը ըրաւ .

« Ա յօր՝ ներկայ 1874 տարւոյս Միաբանութեան ընդհանուր ժողովոյ առաջին բացման առթիւ իմ՝ սրտիս ուրախութիւնը կը յայտնեմ բոլոր Միաբան եղբարոյս , և լի եմ յուսով , որ այս տարի Միաբանութեան ընդհանուր ժողովը աւելի սիրով պիտի տեսնոյ նախորդ տարուան հաշուեկէիւրը և Տնօրէն ժողովոյ տեղեկագիրը և անոնց վերայ օգտակար և արդիւնաւոր անօրէնութիւններ պիտի ընէ :

« Թէպէտ նախորդ Տնօրէն ժողովը իւր ներկայ տեղեկագրով 1872—73 տարւոյն մէջ պատահած զանազան գործոց վերայ տեղեկութիւն կը տայ , ինչպէս ժամանակ ժամանակ տուած է , սակայն ես ևս հարկ կը համարիմ՝ նոյն թուոյն մեր վարչական թէ՛ ներքին և թէ՛ արտաքին գործոց վերայ համաւճռակի տեսութիւն մը ընել :

« Նախ՝ անցեալ տարւոյ Ս . Աթուռոյս Մայր Աթոռոյ հետ ունեցած յարաբերութեանց մէջ դժուարութի մը չէ պատահած . թէ և Մայր Աթուռոյ Փահակալին կողմէն Միաբանութեան իրաւունքներն ըստ օրինի չը յարգուեցան , որոյ Ս . Աթոռոյս վարչութիւնը երբէք տեղի տուած չէ , այլ միշտ զգուշութեամբ վարուած է . որպէս զի ՚ի մնաս Ազգային միութեան եւ յառաջագիտութեան վէճեր չը բարձրանան , եւ հետզհետէ եղածն եւս կը յուսամ՝ որ Ս . Աթոռոյս ներկայ վարչութիւնը խոհական կերպով կարգադրելու կը յաջողի , եթէ

դրուէն անկրկւոյթ թշնամեաց ձեռքեր չը միջմտնեն : Մեր պարտքն է ամեն պարտադայի մէջ առանց Մայր Աթոռոյ իրաւանց մնասելու ջանայ , որ ամեն գործ խաղաղ բանակցութեամբ լրանայ (1) :

« Երկրորդ՝ Ազգ. Կեդրոնական վարչութեան հետ ունեցած յարաբերութիւնն իսկաննաւոր ուղղութեան մէջ է : Ս. Աթոռոյս կողմէն եղած խնդիրներն Վարչութիւնը որչափ որ կարողացած է Բ. Գրան մատուցեր է , թէ և ոմանք յանգէտս Միաբանութեան իրաւանց մնասելու փորձեր ըրած են , բայց ապարդիւն մնացած են եղած փորձերն , ուստի աւելորդ կը համարեմ յիշատակելն անգամ :

« Երրորդ՝ օտար ազգաց հետ ունեցած յարաբերութիւնն լաւ վիճակի մէջ չէ . արդէն Չեզ ծանօթ է մեր եւ Լատինաց մէջ ծագած խնդիրը , մինչդեռ մենք սոյն խնդրով կ'զբաղէինք , յանկարծ Յոյն իրենց սրտին մէջ ՚ի վնդուց ունեցած տիրապետական տենչանօք ուղեցին մեր արգար իրաւունքը բռնաբարել , արդիկելով մեր դարաւոր սովորութիւնը , և ուրանալով մեր հետ ունեցած ընկերութիւնն : Նոցա այս փափաքանայ Տ'ընոյս Միւթասարրըքի օգնեց , մենք Միւթասարրըքի հետ պժտելու երբէք ա-

ռիթ չը տուինք . այ միմայն Յունաց կողմէն եղած հրատարակեալ պատճառ , որ մեր իրաւանց դէմ զինեցաւ : Ս. յս ամենուն համար տեղեկագիրը արդէն ընդարձակ տեղեկութիւններ կը ստուշուակէ (1) :

« Գաղով Ս. Աթոռոյս ելի մտից , ինչպէս հաշուեկշիւը ցոյց պիտի տայ , մուտքը ելից չը համապատասխաներ . Ս. Աթոռոյս մտից գլխաւոր աղբիւրներն են կալուածներն և Ուխտաւորը , բայց Ուխտաւորներէն եղած արգիւնքը ինչպէս յայտնի է հետզհետէ նըւազելու վերայ է , և դուրսը գտնուած կալուածները երբէք արգիւնքներ վեճակ մը չունին . որովհետեւ խոչընդոտներն պակաս չեն , թէ և մենք ամեն ջանք կ'ընենք : Այնպէս կարծուած է որ Ս. Աթոռը օրինաւոր հարստութիւն ունի , և ամենեւեւ կալուածոց արգեանց կտրուութիւն և պէտք չունի . մինչդեռ Ս. Աթոռը իւր Միաբանութեան պարէնը ճշտիւ ճարելու եկամուտ չունի . ուստի իմ սրբազան պարտքս է խստովանիլ որ այսքան եղածն ալ մեարանութեանս անձնագրահութեան և բուականասիրութեան արգասիքն է , և ոչ թէ արգեանց առաւելութիւնք :

« Ս. Աթոռոյս Ժառանգաւորաց վարժարանը ևս առջի տարիներէն լաւ վիճակի մէջ է , և յոյս մեծ ունիմ , որ օրքան զօր առաւել եւս կատարեալ վիճակի մը պիտի հասնի :

« Արդ՝ այս ամենը այսօր Ընդհանուր ժողովոյ 1874 ի առաջին բայման առթիւ յայտնելէ զինի , կը յուսամ որ Ընդհանուր ժողովը խորին ուշադրութեան պիտի առնէ , իրեն նպա-

(1) Քաջայտ յայտնէ որ Ս. Աթոռոյս հակառակորդներն , որ գաղտնի նպատակաւ մը կը ջանան Ազգը սրտաբէլ , թէ երուստեանց Միաբանութեան եւ Մայր Աթոռոյ մէջ գաղտնի գժտութիւն մը կը անանի , և այդ գժտութեան առիթ տուողն որպէս թէ Ս. Աթոռն է , կարգալով Ամեն . Ս. Պատրիարքի աստեարանութեան վերի տաղիւն . կը համոզուին որ երուստեանց Միաբանութեան սկզբունքն է խաղաղասիրութիւն յօգուտ ընդհանուր Ազգին . կը համոզուին որ Միաբանութիւնը գիտէ լուել նոյն իսկ այն վայրկեան , յոր իւր արգար կրաւունքը ընտանի ձեռքերէ կը բռնաբարուի , երբ կը զգայս . իւր ձայնը բարձրացնելով Ազգ . միութիւնը կը մնասուի :

(1) Թէ Ս. Մենդեան և թէ այլ կարեւոր խնդրոց մասին ընդարձակ տեղեկութիւններ քաղելով Տնօրէն ժողովոյ տեղեկագրէն ուրիշ պատահաւորութիւ մեր սիրէ ընթերցողաց կը հաղորդեմք ամաստեարին միջոցաւ :

տակ ունենալով Ս. Աթուոյս պայծառ  
ուսմանը և Աղգին յառաջադիմու-  
թիւնը :

« Նա և յատկապէս կը խնդրեմ՝  
Ընդհանուր ժողովէն , որ մեր անցեալ  
թերութեանց չը նայելով , որք 'ի հար-  
կէ անփորձութեան արդիւնք են , իւր  
աջակցութեամբ ինչպէս յառաջ նայն-  
պէս այսուհետեւ 'ի մի սիրա և 'ի մի  
հոգի կը գործէ յօգուտ ընդհանուր  
Աղգին ո :

Ս. Աթուոյն Երուսաղէմի  
ՊԱՏՐԱՐԻ  
ԵՍԱՅԻ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ԻՆՉ ՊԵՏԻ ԼԻՆԷՐ ԸՆԿԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
Վ.ԻՃԱՆԸ . ԵԹԷ ՔՐԻՍՏՈՆԵՒՈՒԹԻՒՆԸ ՉԵ.  
ԲԵՒԷՐ ԲՆԱԻ ԱՇԻԱՐՀԻ Վ.ԵՐԱՅ

Ըստ կարի պիտի ջանամք լաւ բա-  
ցայայտել թէ ի՞նչ վիճակ պիտի ու-  
նենայինք մենք այսօր , եթէ քրիստո-  
նէութիւնը չերեւէր աշխարհի վերայ ,  
որով պիտի ուսանիմք ըստ արժանւոյն  
յարգել մեր առ սոյն աստուածային  
կրօնն ունեցած պարտաւորութիւնը :

Օգոստոս կայրն մեզք և անօ-  
րէնութեամբ հասաւ կայսերական  
իշխանութեան , եւ կառավարեց զի-  
մակաւ առաքինութեան . նա բռն-  
նակալն մը յաջորդած լինելով՝ կամե-  
ցաւ վնքն անկէ տարբերելու համար  
հանգիստ թողուլ իւր հպատակե-  
րն . եթէ չէր կարող լինել մեծանձն որ ,  
կը փափարէր դէթ լինել երջանիկ իշ-  
խան : Սե՛ծ հանգստութիւն չնորհեց  
նա իւր հպատակաց . ժողովրդեան  
մէջ տիրած վերջին աստիճանի ասպ-  
կանութիւնն սխաւ նուազիլ . այս  
հանդարտութիւնը շնորհաբար իր-  
նախաճառեցաւ :

Թ

Օգոստոս գիտցաւ լաւ 'ի կիր արկանել  
ժամանակն . սա այն անձն է , որ բազ-  
դին պատրաստածներն քաղեց և հա-  
ւարեց . սա միշտ բարերապաշտութեան  
հետամուտեցաւ , բայց չկարաց միշտ  
իւրացնել զայն :

Տիրերիս , յայտ յանդիման ասա-  
տիկ անարգեց մարդիկներն : Աորա ա-  
ղատ համարած զգացումն այն եղաւ ,  
որոյ մէջ ինքն խկ պարտաւորեցաւ  
թաքչիլ . բայց այս գողցես ուրախու-  
թեան աղաղակ մ' էր , զոր չկարաց  
նա թարուցանել , թէ և ժողովուրդն  
ու ծերակոյոր իւր սրտին բնական ե-  
ղող վատթարութեան մէջ ընկղմած  
էր :

Երբ սոյն արքայական ժողովուրդն  
խոնարհելով Ալուսին առջեւ , սխաւ  
մեծարել զայն , իմացուեցաւ որ իւր  
նորա տուած պատիւն զբուշութեամբ  
և չտիով էր : Հռովմ սիրեց զԱլիոն ,  
բայց սորա մահուանէն երկար ժամա-  
նակ յետոյ իւր ուրուականն գողցես  
ահ և սարսափ կ'ազդէր սոյն յուսոյ  
և ուրախութեան երկրին վերայ : Ահա  
այստեղ կանգ պէտք է առնուլ , հը-  
ռովմեական բարուց նկարագիրն զի-  
տելու համար : Այս բարուց հիմն  
նչ Տիտոս , ոչ Անտոնիոս և ոչ Մար-  
կոս - Ալեքիոս կարացին փոխիւնել ,  
աս միմիայն Աստուծոյ գործ էր : -

Հռովմեական ժողովրդի բարուց  
ապահանութիւնն այլ եւս վերջին աս-  
տիճանի հասած էր , այնպէս որ կա-  
րելի չէ մարդոյ մը անկից աւելի վատ  
թարանալ՝ եթէ արդէն սրտի ներքին  
պակասութիւն մը չունենայ : Այսու-  
կանեալն Աթէնք երբէք չընողկացաւ .  
գերութեան շղթաներուն մէջ ան-  
գամ նորա խորհած ու որնածն էր  
միմիայն զուարճութիւն : Այնպէս կը  
կարծէր նա , որ իւր յաղթականներն  
զինքն կողոպտած չլին բնաւ : վրան